



Ը. ՏԱՐԻ, ԹԻՒ 5 - 6

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ՅՈՒԼԻՍ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 1937

## ԿԱՄԻՏԱՍԱ ՎԱՐԴԱՎԱՐԵՏԻ ԱՆՏԻՊ ՄԵԿ ԲԱՆԱԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ



Քանի մը տարի առաջ Պոլսէն կոմիտաս-  
եան Յանձնաժողովին դրկուած ձեռազիքներուն  
մէջ, «Հայ Գեղջուկ Երաժշտութեան» նուիր-  
ուած անաւարտ ուսումնասիրութեան բնագի-  
րը պարունակող տետրակներէն զատ, կար  
նաեւ «Հայ Եկեղեցւոյ առողանութեան նշան-  
ներուն» վրայ կոմիտաս վարդապետի Փարիզ  
1914ի զարնան կարդացած մէկ բանախօսու-  
թիւնը: Վարդապետը զայն զրած էր հայերէն  
և բարեկամ մը (չեմ յիշեր ով) բարգմանած  
էր զայն ֆրանսերէն: Բնագիրը մեզի չէ հա-  
սած, այլ այդ ֆրանսերէն բարգմանութիւնը  
միայն: Առոր հետ, Յանձնաժողովը ստացա-  
նաեւ նոյն բանախօսութեան մէկ աւելի ընդլայ-  
նուած շարադրութիւնը՝ սխալառ ֆրանս-  
քէնով մը եւ մերք նապաղ ու անյստակ նա-

խաղասութիւններով զրուած, բայց որ կը  
բովանդակէ շահեկան մասեր որոնք չկան հո-  
մառու բարգմանութեան մէջ: Այդ ընդարձակ  
շարադրութիւնը բերեւս բնագրին բարգմա-  
նութեան առաջին փորձն է՝ ֆրանսերէն լաւ  
չգիտցող եւ շարադրելու ալ ֆիշ վարժ բարեկա-  
մի մը կորմէ կատարուած, եւ յետոյ ուրիշ  
բարեկամ մը, ֆրանսերէնի՝ որոշ չափով՝ ա-  
ւելի հմուտ, խմբագրած է Վարդապետին զրած  
բանախօսութեան ֆրանսերէն յաշող ամփո-  
փում մը, զոր վարդապետը կարդացած է Ե-  
րաժշտութեան միջազգային Համաժողովին  
մէջ: Այդ վերջին համառու խմբագրութիւնն  
է որ հայերէնի վերածելով կը հրատարակեմ  
այստեղ:

Պոլսէն եկած ձեռագիրներուն մէջ կայ նաև Փաբաներէն թարգմանութիւնը Կոմիտաս վարդապետի մէկ ուրիշ բանախօսուրեան, զոր նոյնագէս կարդաց 1914ի Համաժողովին մէջ եւ որուն նիւրք է «Վարդարլուր զիւղի զուրանի երգ»ին երաժշտական մանրամասն մեկնարա-

նուրիւնը. բայց ասոր բնագիրը Վարդապետը արդէն ինքն իսկ ամրողութեամբ հրատարակած է «Նաւասարդ» գրական Տարեգրքին մէջ որ 1914ին Պոլիս լոյս տեսաւ՝ Խմբազրութեամբ Դանիէլ Վարուժանի եւ Յ. Ճ. Սիրունիի:

Ա. 2.

## ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

### ԱՌՈԳԱՆՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐՈՒԻՆ ՍԻՍՏԵՄԸ

(LE SYSTÈME DES SIGNES DE PROSODIE DE L'ÉGLISE ARMÉNIENNE)

Քսան տարիէ ի վեր կ'ուսումնասիրէմ Հայ Եկեղեցւոյ խաղերու (neumes) սիստեմը: Այս աշխատութիւնը շատ լուրջ է եւ շատ դրժուար, որովհետեւ նիւթերը բնաւ ուսումնասիրուած չէին դեռ: Պէտք էր թէ՛ փնտուել ու դանել, թէ՛ օրինակել, թէ՛ ստուգել, թէ՛ բաղդական թէ՛ դասաւորել եւ թէ՛ այդ նիւթերէն եղբակացութիւնները հանել:

Իմ աշխատութիւններս եւ եղբակացութիւններս ես հիմնած եմ միայն այն Հայ ձեռագիրներուն վրայ, որ երաժշտական վաւերագրեր կը պարունակեն՝ թ. Պարէն մինչեւ ԺԹ. Պար, քանի որ իմ նպատակս էր լուսարանել խաղերուն անցեալը եւ ներկան՝ իրենց իսկ սեփական միջոցներով:

Հայ Եկեղեցւոյ խաղերը կրնան բաժնուի երեք դասի, առողանութեան (prosodie) նշաններ, կէտադրութեան նշաններ եւ երգեցողութեան նշաններ:

Այսօր ամփոփ տեսութիւն մը միայն պիտի ներկայացնեմ առաջին մասին, այսինքն Հայ Եկեղեցւոյ առողանութեան նշաններու սիստեմին վրայ:

Բայ Գէորգ Վարդապետ քերականագէտին, անոնք որ կ'ուզեն առողանութեան արուեստն ուսումնասիրէլ, պէտք է որ շատ մէծ ճիզ մը յանձն առնեն, որովհետեւ այդ արուեստը շատ նուրբ է, եւ որովհետեւ չկայ կատարեալ արուեստագէտ, եւ ատկից դատ մէր առաջին քե-

րականագէտները կարճ եւ սեղմ՝ թէեւ հզօր՝ զրուածքներ միայն թողուցած են, որոնց իմաստը յաճախ տարակուսելի է, որովհետեւ ագէտներ շատ աղաւաղած են զրեթէ բոլոր ձեռագիրները: (Ս. Էջմիածին, ձեռագիր թիւ 3917):

Ս. Էջմիածնի թիւ 2181 ձեռագրի մէկ անանուն զրուածքին համեմատ, քերականութեան արուեստը եւ զարուն Հայաստան մտցընողներն եղան Հայ այրուրէնի մէծ վերանորոգի Ս. Մեսրոպի աշակերտները, որոնք են Մովսէս Խորենացի քերթողը, Դաւիթ Անյաղթ Ներդինացի փիլիսոփան, Եղնիկ Կողբացին, Մամբրէ Վերծանողը, Ղաղար Փարագին և Եղիշէ պատմագիրը: Արդ՝ Ս. Մեսրոպի բր աշակերտները զրկած էր Աթէնք ուր ուսումնասիրէցին փիլիսոփայութիւնը Սոկրատի, Պղատոնի, Արիստոտէլի, Պորֆիրի, Հոմերի, Դիոնիսոսի, ինչպէս եւ բոլոր զիտութիւնը Աթենացւոց:

Մէծ ու ճոխ հմտութեամբ զինուած, դարձան Հայաստան եւ բոլորովին սրբագրեցին Հայ քերականական արուեստին եղծումները, եղծումներ որ յառաջ կուզային չարագիտումէն բարբաներու, խօսքերու, բառերու, անունի, բայի, մասոնք բանիի, տառերու, վանկերու, տաղաչափութեան, չափականութեան (mesure), առողանութեան տառը շեշտերու, եւըն., եւ թարգմանեցին բոլոր զիրքերը յունարէնէ, ա-